

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍԾԸ ՀԱՅՈՑ ՄԷԶ

(Հնախօսական Ակնարկ Մը)

Ինտիր փայտափորագրեալ դուռ մըն այ
կա Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքին
Եկեղեցւոյն մէջ, պատին վրայ բարձր, ուր
կարելի է բարձրանալ փոխագրեալ ուն-
դուխով մը: Պատին վրայի այդ դուռը պա-
տին մէջն աստիճաններով կ'առաջնորդէ
ոչպի երկու ժամանակներուն վրան,
Ս. Պէտրոսի և Ս. Պօղոսի:

Այս զեղակերտ դուռը, որուն նկարը ա-
ռաջին անգամ հայ կը հաստարակենք (Նկար
թիւ 25) այժմ իրարու կցուած իր Երկու
փեղկերուն վրայ ունի սա յիշատակարանը.

Ա. Փեղկ:

ԿՈՉՄ ԴՈՒՌՆ Ա. ՄԲ ՏԱՅԱՐԻ
ՈՐ Է ՑԱՆՈՒԽՆ ՄԲ ՊԱԽՂՈՍԻ
ԱԹԱՔԵԼՈՑ ՄԵՇԱՑ ԳՆ(ղի)

Բ. Փեղկ:

ՍԱ. ՑԻՇԱՏԱԿ ԱՆՁՆՁԵԼԻ ՀԵ
ԶԱՀՈԳՈՑՆ ՑՈՎԱՆԻՄԻ
ԵՒ ԹՈՐՈՍ ՊԵԿԻ ԻՒՐ ԶԱԽԱԼԻ
ԹՎ(ին)Պի(1)

Թուականը Պի Հաւատար է Քրիստոսի
1371ին:

(1) Այս յիշատակարանը իրաւուրակած էր հաւ-
ոգացեալ ամենամինի բարեկամ Մեսրոպ Պատ-
րիարք Նշանեամ (Պատ. Երուսաղէմի, 1931, էջ
1225) սապէս. «Ա. Պետրոսի և Ս. Պօղոսի մա-
տուներու բանդակագարդ՝ փայտէ դրան իրարու
կցուած երկու փեղկերուն վրայ: Ա. Փեղկ. Կազմ.
դուռն սուրբ տաճարի մը է յանուն սուրբ Պաղոսի
Առաքելոց մեծաց զմդի. Բ. Փեղկ. Սա յիշատակ ան-
քնիցին Հեղափոխի Յովամիչին և որում...թվ. Պի
(1371):»

Հետաքրքրական է որ կը տարբերի մին-
չեւ այժմ մեր ներկայացուցած Հայկական
փայտափորագրական դժուաններէ ցարդ ծո-
խօթ դուռերու մքայ: Չորս խաչեր, իրարու
տակ շարուած կը տիրեն իրաքանչիւր
փեղկի: Խաչերու միջնէւ և չուրչը բուաս-
կան ծագմամբ զարդածեւեր, նրբահիւս եւ
ճաշակաւոր, կը լեցնեն յատակը: Ամրողջ
յղացւումը, իր մանրամանութիւններով,
կարելի է դոնեյ հայ մանրանկարչութեան
լուսանցազարգերուն եւ խորանազարդե-
րուն մէջ: Դրան արտաքին նեղ դօսին
ակնյայտնի նմանութիւն ունի 1272 թուա-
կանով գրակալին (Նկար թիւ 14 և 15)
դօսին Հետ, նուն տաեն յիշեցնեալով
Աղէջիրի Մահմուտ Խալրանիի տապանին
փայտափորագրեալ դօսին՝ անտարակոյս
Հորիկական փայտափորագրական արուեստ,
ինչպէս որ ույայու են Սեյճուղ կոչ-
ւած ուրիշ նմանաձեւ փայտափորագ-
րութիւններն այ: Ասոնց բոլորին հնառուն
բնատիպը կը դանենք Մշոյ Առաքելոց վան-
քին 1134 Քրիստոսի թուականէն դօսին
մէջ (Նկար 20):

Երուսաղէմի մեր վանքին այս դուռը
ցոյց կու տայ Հայկական փայտափո-
րագրեալ դուռերուն ունեցած դժաննեւի տա-
րադրութեան խոչըր տարբերութիւն, թէեւ
նմանարուեստ այլ ոչ կրկնութիւն(2):

(2) Երուսաղէմի վանքին Ս. Հրեշտակապետացի
Ս. Հոփովիմէի մատրան փայտէ պահարանի դրան
վրայ, հաւատարաբեւ խաչ մը փորագրուած է բու-
տական պատուանդամի վրայ. որում գլխոյն երկու
կողմերը փորագրուած է սա յիշատակարանը. և
հայկական մեծ բուականին ԹՂ. (1649) աւելին

երուսաղէմի մեր վանքին այս դրան ար-
ևսուով շխուռած են նաև Կաֆայի (Ղրիմ)
զուռերը: Անոնց մասին կը խօսի Հ. Մի-
նաս վրդ: Բժշկեանց Վենետիկեան Միսի-
թարեանը, երբ կը նկարագրէ Նոր Քէֆէի
(Կաֆա) Սուրբ Սարգիս հասարական Եկե-
ղեցին: «Արեւմտեան դուռն է երկիցիւու:
ընկուզի փորագրեալ խաչազարդ: Ի միւսմ
փեղի փորագրեալ կայ ԱՅՍ ԴՈՒԹՍ է ՍԲ
ՏԱԶԱՐԻ, ՈՐ է ՅԱՆՈՒՆ ՍԲ ՍԱՐԳԻՍ
ԶԱԼԻՐԱԾ. Եւ ի միւսումն ՅԻՇ. ԱՐԴԵԱՆՑ
ԹՈՐՈՍԻՍ. ՅԻՇԱՏԱԿ ԻՒԹ ԵՒ ԻՒԹ ԶԱԼԻ-
ՐԻ. ի ԹՎԻՍ ԶՀԹ(1530): Ուր կողմնակի
փորագրեալ է մանրադիր յիշատակարան-ի
միւսումն (փեղի) ...ՏՐ ՄԱՄԻԿՈՒՆԵԱՆՑ
ի ԹՎԻՆ ՊԺԵ(1366) ՄԱՐՏԻ ԻԸ(28): Իսկ
գիր միւս փեղին Եղծեալ զի Հազիւ որուե-
ցաք այսափ: ՄԱԿԵԴՈՆ...ԱՃԱ...ՄԱՐ-
ԴՈՅ: ԱՃակողմեան առաջին դուռն տաճա-
րին է նորաչէն: տեսաք զհին դուռն փո-
խադրեալ յեկեղեցի Հրեշտակապետին: Իսկ
Երկրորդ դուռն է նոյնպէս խաչազարդ քան-
դակեալ Հանդերձ յիշատակագրաւաւ: ԱՄԴ-
ԵԱՄԲԲ: Կիր ԱԼԻՔՍԻՆ ՅԻՇԱՏԱԿ ԻՒԹ ԵՒ
ԾՆՈՂԱՅ ԻՒԹՈՅ: Ի վերայ միւս փեղին
դրեաւ է: ԱՅՍ ԴՐԱՆ ՍՐԲՈՅ ՍԱՐԳԻՍ
ԶԱԼԻՐԱԾԱՐԻՆ ԵՂԵԿԻ...»(3):

Բարերազդ զուղագիւռութեամբ վերջերս
Երեւան Հրատարակուած Հասորի մը
մէջ(4) կար յաջող մէկ արտահանութիւնը

կազմեցաւ դուռն սուրբ տաճարին յիշատակ Տեր
Միհնատին ձեռամբ Համբեցի նարտարապետի» (Յի-
շատակարանը կ'օրինակենք նոյն վերոյիշեալ գոր-
ծէն, էջ 1254): Տեսած ենք նկարը որ ցոյց կու տայ
սղագրութեանց պարզում: Մեր այս գործին համար
ուշ ժամանակի աշխատուրիւն:

(3) «Ճաճապարհորդութիւն ի ՀեՀառատան»:
1830, Ա. Ղազար, էջ 349:

(4) «Դայկական Դադութիւն Պատմութիւն»:
Ա. Միհնակելան, 1964, Երեւան, էջ 144: Ցաւալի է
որ չի յիշակիր թէ այժմ ո՞ւր կը պահուի այս դուռը:

1963ին Երեւան ինձի հաւատուեցաւ որ Կա-
ֆայի դուռերը տարուած են Լենինկրատ և հոս կը
պահուին Հերմիդափէ քանօքարանը: Անշուշ յոյս
ունինք որ օր մը անոնք պիտի վերադարձին Երե-
ւանի քանօքարանը, քանի որ առօնք ոչ միայն ազ-
գապատկան, այլ նաև Եկեղեցապատկան իրեր են եւ
արդար սեփականութիւնը Հայուրեան:

վերոյիշեալ 1530 և 1366 թուականով դր-
բան: ՄԵնք ալ անկէ առնելով Հոս կ'ար-
տապենք (նկար Թիւ 30): Հրատարակուած
լուսանկարէն որոշ կը տեսնենք որ այս
դուռը կազմուած է Երկրի զուտերու մա-
սերէ: Նկարին մէջ ձախ փեղիին ձախ մասը
և աջ դրան աջ մասը որոշ կերպով վերէն
մաս իր առականունի մէկ դուռի, որուն յի-
շատակարանը Հասր Բժշկեանց մէզի կու-
տու... ԱՅՍ ԴՈՒԹՍ է ՍԲ ՏԱԶԱՐԻ, ՈՐ է
ՅԱՆՈՒՆ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԶԱԼԻՐԱԾ(վարի), իսկ
աջ մասը՝ ՅԻՇ. ԱՐԴԵԱՆՑ ԹՈՐՈՍԻՍ. ՅԻՇ-
ԱՄԱՆՑ իւթ ԵՒ ԻՒԹ ԶԱԼԻՐԻ. ի ԹՎԻՍ
ԶՀԹ(1530): Առանց տարակոյս ունենալու
ժամանակուոր Հօր՝ արձոնագրութիւնը
անսխալ կարգալու Հասուն կարողութիւնը
վրայ, միայն կը Համարձակինք թեւադրել
որ ԶՀԹ խիստ հաւանարար պէտք է կար-
ուցուի ԶՀԹ(1330): Ասիկա կը Հասուատէ
նաև այս դրան փայտափորագրական ար-
ևսոր, որուն մասին օիչ յետոյ: Նոյն որ-
բան Երկրորդ կարկտան մասը նոյնպէս ո-
րոշ կ'երեւի լուսանկարին մէջ: Մինչ մեռի-
նին յիշատակարանը Երկտող է, փորագրը-
ւած այս Երկրորդ մասին յիշատակարանը
ունի նախորդէն աւելի մանր փորագրուած
չորս տող: Այս վերջին յիշատակարանն է որ
դժուարութեամբ կարողուի Հայր Բժշ-
կեանց սապէս: «...Տ(է)Ր ՄԱՄԻԿՈՒՆԵԱՆՑ
ի ԹՎԻՆ ՊԺԵ(1366) ՄԱՐՏԻ ԻԸ(28)», միւս
փեղին մրայ այ՝ «ՄԱԿԵԴՈՆ...ԱՃԱ...
ՄԱՐԴՈՅ»: Հաւր Բժշկեանց կը մկայէ որ
Հազիւ այդքան մը որոշէր է եղծուած յիշ-
ատակարանէն: Ուրեմն ընթերցումը այս Յ
րաւերուն խնորական է: ՄԱԿԵԴՈՆի Հա-
մար ևս կ'առաջարկեմ ՄԱՄԻԿՈՒՆ ՄԱՄԻ-
ԿՈՒՆԵԱՆՑ տէրը որդին Արդունի, որ Դսեղի
Մամիկոնեանց գերդաստանին մերջին ծա-
նօթ շառաւեիդն էր: Արդուն իր կարգին որ-
դին էր Վարդանի և թոռը Մամիկոն Մա-
միկոնեանի՝ արդ տան Դսեղի կոչուած
նաև Համագասապետն) ճիւղին: իր թոռուն
որդիին Հետ չշփոթուելու Համար զինք կը
կումէ առաջին: Իրմէ է Արցախի Քոյասակ
սեղի մօս Կոչիկ անապատի Երեւ տաճար-
ներէն մէջուղինին մրաւ դանուած արձո-
նուորութիւնը ԶԺԴ(1265) թուականով: Հա-
ւանարար ասոր թոռան որդին՝ Մամիկոն
Երկրորդն է որ իր գերդաստանին հետ դադ-

թած է Դրիմ և հոն Ս. Սարգսիս եկեղեցւոյն այս ոռուը մեկենասած «Պմէ» (1366) ՄԱՐՏԻ իր(28)»ին: Եթէ մեր Հնթագրութիւնը ճիշդ է, ուրիշն այն ատեն լուծուուծ կ'ըլլայ Գուղի Մամիկոնեանց Տան մերջաւորութեան զաղտնիքք, եւ այդ գերգաւատանին անհետացումը՝ Դրիմի մէջ փնտուելու է եւ ոչ թէ Գուղի:

Թիւ 30 նկարը ուշագիր դիտող բնթերցողը պիտի նկատէ որ աջ փեղկին ստորին մասը քծաձեւերով կը տարրերի նոյն փեղկին վրայ երեւող գլխաւոր մասէն: Դրան այս անհաւ ու կոսիտ ամրողջացումը կատարուած է ի դին մեր Մամիկոն Մամիկոնեանի Հնթագրած 1366 թուականով փայտափորագրեալ դրան, որուն մասերը սուտերին մէջ ձախ փեղկին, ինչպէս նաև աջ փեղկին ձախ մասին մէջ, որուզ կ'երեւին: Տաւալի կը դանեմ 1366ի դրան այս յօշուումը ի հաշիւ Թորոսի դրան, առանց սուկայն որեւէ օդուտ բերելու:

Տեսանք որ Հայր Բժշկեանց կը խօսի նոյնպէս խաչազարդ փորագրեալ Ս. Սարդիսի երկրորդ փայտափորագրեալ դրան մը մասին եւ կու տայ ատոր յիշատակարանը սուպէս. ԱՐԴԵԱՄԲԲՔ կիր ԱԼԿԲԻՇԻՆ, ՅԻՇԱԾԱԿ իիր եի ԾՆՈՂԱԾ իիրՈՅՑ: Միւս փեղկին՝ ԱԶԾ ԴՐԱՆ, ՍՐԲՈՅՑ ՍԱՐԳՍԻ ԶԱՀԻՐԱՎԱՐԻՆ. . . . : Մեզի չի տրուիր թուականը եւ յիշատակարանէն դատելոյ մենք զան ամրողջական չենք գտներ: Կիր Ալէքս, եթէ երապէս այսպէս կը կարգացուի անունու, անշուշտ պէտք չէ չփոթել Տրապիզոնի համանուն կայսեր հետ: Կիր Ալէքսը այս արձանագրութեան մէջ մեկենասին անունն է:

Հայր Բժշկեանց կը վկայէ նաեւ որ Ս. Սարդիսի երրորդ դուռը փոխադրուած էր կափայի Ս. Հրեշտակապետ եկեղեցին: Արդարեւ երբ ան կու տայ այս եկեղեցւոյն նրկարադրութիւնը, կը հաստատէ ատիկա ըսկով. «Բնկուցի դուռն տաճարին է ռանդաղեալ խաչազարդ եւ ծաղկազարդ, երկայն 9 թղայափ, եւ յայն 3, երկիկդեկալի միում փեղկի դոյ յիշատակագիր է ՅԻՇԱԾԱԿ ԱՄԾՆ, ԱՄԵՆԻ, ի ՅՈՒԹ ՀԱՐԻԻՐ եի ի (20) թղի ԳՈՐԾԵԱԼ ԶԵԹԱՄԲԲՔ ՇՆՈՂԱԾ ՇԱՀԻ. եւ միւս փեղկի. ԿԱՏԱՐԵՑԱԿ ԴՈՒԹՈՍ ՏԱՋԱՐԻ, ՍՐԲՈՅՑ ՍԱՐԳՍԻ ԶԱՀԻՐԱՎԱՐԻ, ԱՐԴԱՐ ԱՐԴԵԱՄԲԲՔ ՃՈՂՈ-

ՎՐԴԻ: Զայս դուռն, որպէս ասացաք, ի միւս տաճարէ ասու փոխադրեալ են նորութեամբ իմն, բայ որում ցուցանէ կողման գրուածն սակա նորոգութեան» (Էջ 351): Դժրախարարու ան մեզի չէ տուած «կողմնական գրուածն սակա նորոգութեան», որ զուցէ Հետաքրքրական ծանօթութեան պատասխիկ մը ունենար իր մէջ: Այս գրան այ նկարը հրատարակուած կը գտնենք վ. Միքայէլեանի վերոյիշեալ դիրքին մէջ, թէւ դարձեալ որեւէ տեղեկութիւն չի տար թէ այդ դուռը ո՞ւր կը պահուի արժմ (Խցի թէ Հայաստանի թանգարանը կարելի ըլլար փոխազրել այս աղցանական եւ եկեղեցապատկան նշխարը): Կատարեալ վիճուկի մը մէջ երեւող այս գրան նկարը կ'արտասովենք Հոս յիշեալ գիրքէն իրը նկար թիւ 31: Հոնիկ իսկ կարեւի է անօխութ եւ ամրողջապէս կարուալ իր դեղեզիկ եւ ճարտարօրէն փորագրուած երեք տողեան յիշատակարանը: Ասիկա կը կատարենք, թէւ բացի մէկ կարեւոր բնթերցումէ՝ Հայր Բժշկեանցի ընթերցումը ամրողջական կ'երեւի: ԱՀաւասիկ յուսնկարին գրտէն մեր ոնթերցումը:

Զախ փեղկ.

ԿԱԶՄԵՑԱԿ ԴՈՒԹՍ ՏԱՋԱՐԻ
ՍՐԲՈՅՑ ՍԱՐԳՍԻ ԶԱՀԻՐԱՎԱՐԻ
ԱՐԴԱՐ ԱՐԴԵԱՄԲԲՔ ՃՈՂՈՎՐԴԻ

Աջ փեղկ:

Ի ՅԻՇԱԾԱԿ ՎԱՍՆ ԱՄԵՆԻ
Ի ՅՈՒԹ ՀԱՐԻԻՐ եի ի ԹՎԻՆ
ԳՈՐԾԵ ԳԵԹԱՄԲԲՔ ՇՆՈՂԱԾ (5)

«Յութհարիւր Եւ ի», այսինքն 820 Հայոց թուականն է, որ հաւասար է Քրիստոսի 1371ին: Յիշատակարանը բարերախտարար մեզի կու տայ նաեւ դրան փայտափորագրող փարաետը՝ ՇՆՈՂԱՐՇԱՀ: Բնական է չենք կրնար ըսել որ ՇՆՈՂՈՐՇԱՀ եղած րույս նաեւ նոյն Ս. Սարգսի եկեղեցոյն միւս դուռերուն փայտափորագրիչը: Իրաւ է ա-

(5) Այս դրան նկարին մէջ դրան երկու փեղկերուն ուղղահայեաց ներքին գոտիները կազմուած կ'երեւին երկարագիր սառածեւրէ (հայերէն), որոնք դժրախարար կարեւի չէ ինձի կարդալ: Հայր Բժշկեանց այ չէ կարդացեր:

նոնք ոչ միայն արուեստի շարադրութեան մէծ նմանութիւն ունին իրարու հետ, այլ նաև ժամանակակից են եւ նոյն եկեղեցւոյն համար չինուած։ Քանի որ վեռուիշեալ միւս դուռերուն վրայ չինողի անուն կը պակսի, կարելի է խորհիլ որ անոնք այ Շնօփորչահի ձեռքին արդիւնքներն են։ Ասիկա բսեյու համար դիմութենէ աւելի քաջութիւն պէտք է ունենալ։

Վերջապէս չորրորդ զրան մը մասին կը խօսի դարձեայ Հայոց Բժշկեանց, երբ կը պատմէ Արքմի Հայոց 1777ի դադթականութեան մասին, երբ 3000 տուն Հայեր կը մոխադրուէին Նոր Նախիջեւան։ Ասոնց մէջ էին նաև 80 տուն Հռոմէէադաւան Հայեր, որոնք կու գան Կատարինասլաւ եւ հօն կը հաստատուին, կառուցանելով նաև ԱԼուսաւորիչ անուն եկեղեցի մը, որուն ձախակողմեան աւանդատան մէջ կը գետեղեն իրենց հետ բերուած դուռը՝ «Երկիքեղեայ ընկուղինի հին քանդակեալ խաչազարդ եւ ծաղկադարդ վերուստ ի վայր, եւ ի մեռայ Երկուց փեղկիցն դոյ յիշատակարան 314 ամաց. կէս մի փորագրեալ, եւ կէս մի դրծագրեալ, որ էր դուռն տաճարին Քէֆէի, բայ որում ցուցանէ ոտանաւորն».

ԱՍՏՈՒԱՆԱԲԵՐՅԱԿ ՍՈՒՐԲ ՏԱՅԱՐԻՄ,
ԴՈՒՅԾՆ, ՄՏՏԻՑ ԿԵՆԱՑ ՅԱՐԿԻՄ,
ԿԱՆԳՆԵԱԼ ՅԱՆՈՒՆ ՍՈՒՐԲ ԱՅ-
ՏՈՒԱԲՆԱԾՆԻՄ,
Հ ՅԻՇ(ատակ) ՀԱՄԱՒՐԻՆ ԺՈՂՈ-
ՎՐԴԵԱՆՍ. ԹՎ.(ին) ԶԿԱ(1512)»
(էջ 250):

Կաֆայի Ա. Աստուածածին եկեղեցին հնադարեան եկեղեցի մըն էր, որուն արձանագրութիւնը ցոյց կու տայ որ չինուած էր

«Յերեքհարիւր եւ հազարին,
Յութ եւ յերեսուն սկսեալ ամին»(6)

այսինքն Քրիստոսի 1338ին։ Հաւանական կը գտնէմ որ այս դուռն ալ 14-րդ դարէն մնացած է եւ դուցէ 1512ին նորոգուած եւ այդ նորոգութեան առթիւ փորագրեալ յիշատակարանին յոկ գծագրեալ մաս մըն ալ կըց-

(6) «Արքմի Հայկական Դաշութի Պատմութիւն»։ Վ. Միքայէլեան, 1964, Երևան, էջ 321։

ւած է («Էլէս մի փորագրեալ, եւ կէս մի գծագրեալ»)։ Փորագրեալ մասը ըլլալու է հնադոյն մասը եւ գծագրեալ մասը յիշատակարանին վերջին մասը՝ 1512 թուականն այ պարունակող։

Այժմ խօսինք Երուսաղէմի, ինչպէս նաև Կաֆայի դուռերուն արուեստին մասին։ Նախ ե առաջ ակնրախ է Երուսաղէմի դրան և Կաֆայի դուռերուն արուեստի շարադրութեան բացարձակ նմանութիւնը. բան մը, որ մեզի խորհիլ կու տայ որ նոյնիսկ եթէ անոնք միեւնոյն վարպետի դործ չեն, անտարակոյս կը հանդիսանան նոյն դպրոցի, արուեստի նոյն հասկացողութեան դործեր։ Կարծես մեր բածը կ'ուզէ հաստատել նաև Երուսաղէմի դրան յիշատակարանը եւ Կաֆայի մեր հու ներկայացուցած առաջին որսն յիշատակութիւնը։ Երկուքին մէջ այ մեկնասր ԹՌՌՈՍ է եւ ես կը յանդնիմ խորհի որ այս երկու Թորոսները նոյն անձրն են։ Հետաքրքրական է Երուսաղէմի դրան յիշատակարանին մէջ Թորոս Պէկ ափտղոսը, որ աւելի Արքմի Հայոց մէջ դործածուած տիտղոս մըն էր։ Բայ իս, Երուսաղէմի դուռը կաֆա չինուած էր եւ կաֆայիցի փայտափորադրիչ վարպետներու դործ էր, զոր մէկնասր ԹՌՌՈՍ Պէկը Երուսաղէմ ուխտի եկած ատեն հետր բերած էր։ Անտարակոյս այդ է պատճառը, որ դուռը արմարցնելու համար իր տեղին, հարկ տեսնուած է քիչ ինչ տաշել, կտրել։

Երուսաղէմի եւ Կաֆայի երեք դուռեռուն գծագրական շարադրութիւնը նոյնն է։ Չորսին ալ վրայ՝ որոնց նկարները ունինք՝ երկիքողի դուռերուն վերի մասերը կը դրաւ։ Են բարձրաքանդակ փորագրեալ յիշատակարանները, ասոնցմէ միայն 1371 թուականաւ։ Շնօփորչահի ստորագրութեամբ դուռն է որ յիշատակարանին վրայ ունի գալարուն տերեւազարդեր, շատ սովորական հայկական մանրանկարչութեան և քառափորագրական արուեստին։ Շնօփորչահի չինած դրան վրայ՝ երեք, Երուսաղէմի դըրան վրայ՝ չորս, իսկ Թորոսի եւ Մամիկոննաննենց դուռերուն վրայ՝ հինգ հաւասարաթեւ խաչեր շարուած են իրարու տակ, իւրաքանչիւր վեղկի մէջ։ Խաչերուն թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին յատակները



Թիւ 25. Գուռ 1371 թուականէն:
Երևանդէմի Ա. Ցակորեսնց վանք:



Ձին. 26. Գույս 1486 թուականէն: Մեռմի Առաքելոց վանի՛:
Երեւանի Գետական Պատմական Բանգարան :



Հ. Առ. 1429 բանահանք: Խոշիք Տեղական Անձնագիր: Անդամական պատճեն Փայտագ:



Բ. Առ. 28: Կորուք. Ա. Վաստականի վոկչ պատճ.



Բ. Առ. 28: Հայոց Պահ Եկեղեցի պատճեն:
Համալույս. Լ. պատճ.



Ձվ. 50. 1500 և 1530 թվականներում Կովոյի Ս. Առաքել
Եկեղեցի դուռը՝ Անդրկոստ Հերմոսոսի Թագավոր:



Ձվ. 51. Կառ. 1371 թվականին Կովոյի Ս. Առաքել Եկեղեցի,
Անդրկոստ Հերմոսոսի Թագավոր:

ծածկուած են դարձրուն, ճաշակաւոր բուսագրդերով։ Խաչերուն անկիւնաւոր ծայրերը իրարու կապուած են զծագրութեամբ, որոնք խաչերուն միջև ութանկիւն ասպածեւ կեդրոնաղիծ զծածեւեր են։ Փեղիւրուն ստորին մասերը նոյնոպէս ծածկուած են բուսական կամ ժամեկածեւ գեղեցիկ ու ճաշակաւոր փորագրութիւններով։ Գոտիները, որոնք կ'եղերեն դուռերուն արտաքին ուժանակը, կազմուած են զծածեւերով՝ ուրոնք ծագած են բուսական ունաւորումէն եւ բուռն ալ նման են իրարու եւ կը յիշեցնեն 1272 թուականէն գրակալիին (նկար թիւ 14 եւ 15) զօտին։ Ասոնց, եւ նաեւ սեղնուգեան տիրակայներու համար Հայ փայտափորադիր վարպետներէ պատրաստուած զօտիներուն հնագոյնը, եւ նոյն ատեն բնատիար, 1134 թուականէն Մշոյ Առաքելոց վանքին դրան զօտին է (նկար թիւ 20)։

Այս դուռերուն զծածեւերուն մէջ ուին, կայ որ արդէն շատ աւելի վաղուց գործածւած չըլլայ Հայ արուեստին մանրանիարչութեան եւ ուրիշ զարդարուեստներու մէջ։ Լաւ կազմուած զծագրութեամբ այս դուռերուն փորագրութիւնը իրապէս մեծ դրժւարութիւններ կը ներկայացնէ՝ բազմաթիւ ու կատարեալ կլորութիւններով եւ կորութիւններով։ Փորագրիչը վասահ եւ վարպետ ձեռք ցոյց կու տայ այս դուռերուն բոլորին ալ մէջը իր կատարած փորագրութեամբ։ Խսկ եթէ իրապէս մէկէ աւելի փորագրիններու դործեր են այս զանազան դուռերը, այն ատեն մեծապէս զարմանալի պիտի ըլլայ այսքան կատարելապէս վարպետ Հայ փորագրիչներու զոյութիւնը կափայի մէջ՝ իրարու այդքան մօտ ժամանակակցութեամբ։ Այս դուռերուն կատարեալ փայտափորագրութեան հասնելու համար վարպետը կամ վարպետները պէտք է որ երկար տարիներու փորձառութիւնը ունեցած րլլան։ Մենք սարսուռ կը զգանք խորհեցով որ այսքան միայն հասեր է՝ այսքան կատարեալ արուեստով եւ արհեստով դործեր։ Ոյ սիսէ որքան փայտափորագրեալ բնտիր կտորներ, կարասիններ այս կամ այն կերպով վճագեր եւ արժմ մեղի համար անհնու կորսուեր են, որովհետեւ ինչպէս բարինք, այս քանի մը դուռերը անկարելի է որ յանկարծակի, ոչինչէն զոյութիւն ստո-

ցած ըլլան եւ յանկարծակի ալ այսքան մեծ արուեստի համնելի վերջ՝ դադրած բյուն գոյութիւն ունենալէ։ Արդարեւ, առհմուկեցուցիչ է խորհիւ կորուստներուն մասին՝ որ կը թելազրեն այս մեծ մասամբ ջարուած եւ հաշուած բնտիր նմոյշները եկեղեցական դուռերու։

Հոտաքրքրութեան է որ Կափայի տաս դուռերուն զծագրական կազմութիւնը Հայոց մէջ այլուր չէ գործածուած դուռերու վրայ։ Այլուր երբ խաչ գործածուած է Հայ փայտափորագրական իրերու վրայ՝ զուռ, պակատ եւալին, կամ տնօրինական պատկերներ եւ կամ խոչքարերու աղդեցութեամբ ճոխ խաչածեւեր գործածուած են։ Կափայի մէջ է որ դուռերու զծագրութեանց շարադրութիւնը մեր վերը նկարադրած խաչաշարքերու ոճով կատարուած է։ Բացառութիւն է Մշոյ Առաքելոց հնադարեան (հնագոյն) դրան զծագրութիւնը երկու փեղկերուն վրայ։

Աւելի չենք խորանար զծագրութեան վրայ Կափայի եւ Երուսաղէմի դուռերուն։ Գծառմին անխուսափելի եւ անտարակուսիքորչն Հայկական բլլայր այնքան պարզ է, որ կարիք չկայ աւելի բնդլայնելու եւ արդէն ծախսալից նկարազարդ մեր այս աշխատութիւնը ալ աւելի բարձածախս ընելու։ Սակայն պէտք է որ մը աւելի մանրամասն ներկայացուին ականատես գեղապէտ զիտնականներէ։ Կափայի այս զուռերը, իրենց յիշատակարաններուն կատարեալ եւ ամրոգնական բնթերցմամբ։

Վերջապէտ մենք ոչ միայն շարադրական այլ նաև փորագրասճի եւ ծաղկումի նմանութիւն կը զանենք, օրինակ, 1371 թուականէն Շնոֆորշահի դրան եւ Գոնիայի Պէջ Հաղիմի մզկիթին երկիփեղկերուն միջիւ, որոնք արժմ կը պահուին թրքական եւ խայտական կոչուած արուեստի թանդարանին մէջ։ Սակայն ինչ որ աւելի ակնրաին է այս երկու զուռերուն ալ, այն է՝ որ երկու մետողիալ Հորիզոնական պնդագոտինները զծագրածի բացարձակ նմանութիւն ունին։

Երեւանի Պետ. Պատ. Թանգարանը կը պահուի նաև Սեւանի Առաքելոց վանքին հարաւային դուռ, որուն մէկ ներկայականի նկարը չնորհակայութեամբ ստացա-

երեւանէն (նկար թիւ 26): Այս դրան յիշատակարանը հրատարակուած է զանազան տեղեր, սակայն կատարեալ բնթերցումը կը պարտիմ երջանկայիշտատակ Գարեգին Կաթողիկոս Յովոչիկեանին, որ 1932ին ողբացեալ Զօդանեանի «Անահիտ»ին մէջ (թիւ 5-6) հրատարակեց մեծարժէք ուսումնախրութիւն մը, դրան ուշընտիր երկու նկարներու արտադրումով: Հու կու տամ յիշատակարանը, միայն սպագրութիւնները պարզելով, բոլորդրով:

Զ. ՀԱՅՈց ԹՎԱԿԱՆԻ

Լէ. Թիի ԱԽԵԼԻ

ՅԱԼՈՒԹԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԵԱՈՆ ՍԱՐԳՈՒ
Ի ԽԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՂՈՒՊ ԲԷԿԻ
ՆԱՂԿԵՑԱՆ ԴՈՒՌՆ ՏԱՋԱՐԻՍ
ԱՌԱՔԵԼՈՅՆ Քրիստոսի
ՀՐԱՄԱՆԱԽՍ Վարդապետի
ԵՌԱՄԵԾԻՍ ԹԱՆԻԼԻ
ԵՒ ՍԻՐԵԼԻ ՈՐԴՈՑ ՍՈՐԻՆ
ԵՊԻՍՊՈՎՈՍ ՏէՐ ՆԵՐՍԵՍԻ
ՉԵՌԱՄԲ ՍՈՐԻՆ ԱՇԱԿԵՐՏԻ
ԱՆԱՐԺԱՆԻՍ ԱԲՐԱՀԱՄԻ
ՆԱԵԻ ԵՂԲԱԽԻՐ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ
ՇՆՈՐՀԱԼԻՔ ԻԼԻ ԳՐԻԳՈՐԻՍԻ
ՅՈՏՍ ԱՆԿԻՄ ԱՄԵՆԱՅԻՆ
ՀԱՅՑԵԼ ՏԵԱՈՆԻ ՊԱՐԳԵՒ ՉՐԻ
ԲԱԲՈՒՆԱԳՎԵՏԻՍ ՀԱՄԱՅՆ ԱԶԳԻ
ԵՒ ՄՆՈՂԱՑՆ ԻՒՐՈՑ ԲԱՐԻ
ԿարաՊԵՏ Քաշանայի ԵՒ ՄԱՅՐԸ
ՀԱՄՈՐԻ

Նախ եւ առաջ բանքք որ բոլոր անոնք որ Գարեգին Կաթողիկոսէն առաջ գրած են այս յիշատակարանին մասին, անկարելի հայացի թուակուն մը կադմած են՝ ԶՀԱԼԵ: Ասիկա անհեթեթէ, որովհետև հարիւրաւորէն միքր առնուած է տասնաւոր, յետոյ՝ միաւոր եւ ՊԱՐՁԵԱԼ տասնաւոր եւ գարձեալ միաւոր: Գարեգին Կաթողիկոս ուշադրութիւն հրաւիրած է որ թուականին Զ. Հ. միքր եկող ՀԱ. պարզապէս ՀԱՅՈցին կրծատումն է, եւ անտարակուուելի կերպով ուղղի մերժանած է թուականը՝ ԶԼԵ, այսինքն 1486:

1486ին արդարեւ իմիածինք ունէինք կաթողիկոս մը իբր Սարգիս եւ երկրին տիրակալն էր Եազուադ (Յաղուադ) խան, որդին Ռոգուն Հասանի: Սեւանի վանքին բարու-

նապետ էր արդարեւ Դանիէլ որդի Կարապետ քահանայի եւ Համաւորի: Դանիէլ կը յիշուի 1452ին իր զրչէն ելած Տաթեւացիի «Մատթէոսի Մեկնութիւն»ը պարունակող զրչազրի մը մէջ, ուր ան կը յիշէ ինքդինք իրր արեղայ եւ կը յիշէ նաեւ իր եղբայրները՝ Գրիգորէս քահանայ (նոյնը որ կը յիշուի փայտափորագրեալ դրան յիշատակարանին մէջ), Վրթանէս, Խստակէս եւ Քոյր մըն ալ՝ Սատող: Անտարակոյա ինքն է սեւանցի Դանիէլ վարդապետը, որդի Կարապետ քահանայի, որ 1461ին Առաքել արեղայէ Քարոզգիրք մը զնեց: 1464ին բատարահատոր Տօնական մը գրել կու տու: 1471ին աւ փոքրադիր Աւետարան մը պատրաստել կու տայ, ուր իր ազգականներուն շարքին կը յիշէ Տէր Ներսէս Եպիսկոպոս, որ յետոյ դրան յիշատակարանին մէջ ալ պիտի դանենք յիշուած:

Դրան յիշատակարանին մէջ կ'ըսուի նաև

«ԾԱՂԿԵՑԱԻ ԴՈՒՌՆ ՏԱՃԱՄԻՍԻ

ՉԵՌԱՄԲ ՍՈՐԻՆ ԱՇԱԿԵՐՏԻ
ԱՆԱՐԺԱՆԻՍ ԱԲՐԱՀԱՄԻ

Այս Աբրահամը դրան ՆԱՂՈՒՊԻՆ Եր: Իրեն իբր ծաղկող-մանրանկարիչ արդարեւ կը հանդիպինք 1471ի Աւետարանին յիշատակութեան մը մէջ, ուր ինքդինք «զրչէկո» կը կոչէ եւ «զաշակերտ եռամենծիս Դանիէլ բարունույն Սեւանցիի»: Պատճառ մը չունինք խորհերու որ Աբրահամ զիիչ եւ հաւանաբար ծաղկողը եղած ըլլայ նաեւ անզուգական փայտափորագրող, Սեւանի Առաքելոց վանքին գլուխ գործոցը տալու չափ վարպետ:

Դրան փորագրեայ պատկերագրութիւնը, բարեխօսի եւ Հողեղալստեան խմբանդակները, լու շարադրուած եւ մէծ վարպետութեամբ այ փորուած, անծանօթ պատկերագրութիւն չեն մեր մանրանկարչական արուեստին մէջ: ԺԵ. դարու զրչացիներուն մէջ յաճախի կարելի է հանդիպիլ (Շարականներու մէջ) քիչ կամ շատ հաւատարմութեամբ կրկնուած իր մանրամասնութեանց հետ: Ասոնցմէ խիստ ընտիր օրինակ մը ունիմ 1459 թուականէն, մեծարժէք մանրանկարեայ Շարականցի մը մէջ, որուն մէկ կողքին գրայ կրկնուած է նոյն

այս պատկերագրութիւնը՝ արծաթի վրայ կիսուածով, Շարակնոցիս զրչութեան ժամանակն իսկ: Հոգեզալսուեան պատկերագրական այս շարադրութիւնը Հայ մանրանկարչութեան մէջ տարածուած էր արդէն ժԳ. դարու վերջերը, ժԵ. դարու կեսուն արդէն զաղաթնակէտին կը դոնուէր, ժՒ. դարուն զրեթէ լքուեցաւ: Հոգեզալսուեան այս խմբաւորումը եւ պատկերացումը հաւանաբար չենք կրնար հայկական յղացում նկատել:

Դրան պատկերագրութեան ճիշդ կէսին, Հոգին Առւորը պատկերացնող աղաւնիին գլխուն երկու քովերը քառանկիւն յատակի վրայ կան երեքական փակագիրներ, Առաքեալներու գլուխներուն վերեւ: Գարեգին կաթողիկոս կ'ըսէ. «Այստեղ երկու կողմից նկատում են փակագրով տառեր, որ առաջմէմ լուծել չենք կարողացել» («Անաշիտ», էջ 38ր.):

Թանի որ երկար յիշատակարանը արդէն չիշուած անուն չէ թողուցած, կրնանք խորհիլ որ այս փակագիրները Առաքեալներուն անուններն իսկ ըլլան, եւ զատելով նկարէն՝ գուցէ կարելի է պարզել Փիլիպոս, Անդրէաս, Պետրոս, իսկ Հանդիպակաց կողմը՝ Յովհաննէս, Յակոբոս, Թադէոս:

Խոչոր վարդեակ մը կը դրաւէ այս միափեղի դրան ստորին մէկ-երրորդը: Բարոս ու գեղեցիկ, նոյնպէս Հայկական արուեստի սքանչէլի նմոյլ մըն է: Ցուն դրան կեզրոնական այս մասը շրջանակուած է յիշատակարանով, որ արդէն ներկայացուցինք: Ասկէ յետոյ խաչքարաձեւ խաչքանդակի, ձեռադրական մանրանկարչական ծաղկումի եւ քարաքանդակ արուեստի հիւսկենկարի տարրերակներով երկու համանման ուղղահայեաց զօտիներ հեծած են աւելի նեղ եւ աւելի պարզ հիւսկենկար ստորին դուրին վրայ:

Դուռը ունի նաեւ գեղեցկաքանդակ շըրջանակ մը: Այս շրջանակը անտարակոյս իր արուեստով եւ փորագրական փարպեսութեամբ կը տարրերի դռնէն: Շրջանակի ճակտի դժարուեստը մեղի շատ կը յիշեցնէ Ախթայալի քանդակարդերուն ձեւերը

ԺԱ. դարէն: Շրջանակին ուղղաձիղ զօտիներուն վերի կէսերը զրաւուած են վեցական դուրս ցցուած աղամանդածեւ զարդարանքներով, որոնք հիւսկենկար խաչաձեւերով զարդարուած են: Արտայայտրւելու այս ոճը մահմետական արուեստին մէջ ալ ծաւալած կը դտնենք: Հայկական արուեստին մէջ զոնէ ժԳ. դարու խաչքարերու վրայ կը հանդիպինք այս ցցաքանդակակնէ ունի: Պատճառ մը չկայ չխորհելու որ այս ոճը Հայ քանդակագործները արդէն ԺԲ. դարուն սկսած էին կիրարկել: Սեւանի գրան այս շրջանակը իր այս զարդարանքներուն ատակումներուն մէջ շահեկան տարրերակներ ունի, որոնք նշանակալից հնութիւն մը ցոյց կու տան համեմատարար ուրիշ խաչքարերու վրայ իմ տեսաձներէս:

Վերջապէս շրջանակին այս ուղղաձիղ զօտիներուն ստորին կէսերուն փորագրութիւնը կը ներկայացնէ զարդաձեւ մը, որուն արդէն նմանը տեսանք Անիի դրակալին մարի մասին վրայ: Արդ դրակալը, որուն մասին հոս աւելի առաջ խօսեցանք, ինչպէս ըսի 1164 թուականէն էր Քրիստոսի, այս ոճնքի ժԲ. դարէն:

Այս բայորը նկատի տոնելով կ'եզրակացընեմ որ Սեւանի դրան արտաքին շրջանակը միափեղի դրան շինութենէն, 1486էն, երեք հարիւր տարի առաջ շինուած կրնայ ըլլալ: Այս շրջանակը կրնանք ապահովարը ժԲ. դարու դործ նկատել: Շրջանակը անտարակոյս ունեցած ըլլալու էր 1486էն շինուած միափեղի դռնէն աւելի հին դուռ մը, որ գուցէ նոյնակէս նորոգուած էր Յովհաննէս հիւսնէն, երր ան կը նորոգէր Սեւանայ վանքին միւս զուուը 1176ին: Գուցէ այդ ատեն շինուեցաւ Սեւանի Առաքելոց վանքին 1486էն դրան այս հին շրջանակը: Դատելով յուսանկարներէն, որոնք դժուար թէ բաւեն վերջանական եղբակացութեանց համար, Սեւանայ Առաքելոց վանքին դրան այս շրջանակը իր զարդաձեւերէն հետեւցընելով հաւանական է որ փայտափորագրուած ըլլալ Յովհաննէս հիւսնէն իսկ, 1176-ին կամ ատոր մօտ ատեն մը: